

## Հ Ն Չ Ա Ռ Ո Ւ Թ Ե Ա Ն Մ Ա Ս Ի Ն

«Բուժանք»ի ընթերցողներէն մէկը մեզի զրկած է հետեւեալ յօդուածը, ուր կարգ մը դիտողութիւններ կ'ընէ շնչառական մարզանքի մասին՝ մեր յարգելի աշխատակցին՝ Տօքթ. Ռիւֆիէի գրած յօդուածներուն առթիւ (Թիւ 15 եւ 16):

Հրատարակելով զայն, դիտել կուտանք թէ Տօքթ. Ռիւֆիէ, ստոծանային շնչառութեան մասին, իր որոշ տեսակէտը յայտնած է, թէ՛ «Շնչել սորվինք» եւ թէ՛ «Որովայնի դնդերներու մարզանք» յօդուածաշարքներուն մէջ: Իր կարծիքով, որ մեր այ կարծիքն է, մարզանքի ատեն պէտք է կուրծքով շնչել եւ ուշադրութիւն չդարձնել ստոծանիին (որովայնին), որովհետեւ օրն ի րուն, մեքենաբար, որովայնով կը շնչենք ու ատոր համար այ մեր կուրծքը չի զարգանար եւ օդը՝ մեր Թորքերուն վերի մասերուն մէջ բաւականին չի թափանցեր:

«Բուժանք»ի *Երևք և Հորս յաջորդական թիւերուն մէջ Տօքթ. Ռիւֆիէ, «Շնչել սորվինք» խորագրին տակ, շատ պայծառ կերպով բացատրած էր, շնչառութեան կատարած գերը մարդուն բնական կազմին մէջ:*

*Բայց կը կարծեմ թէ բան մը կը պակսէր, կարևոր մաս մը, որ թէև ժամանակին բուռած, սակայն անզամ մը ևս կրկնուիլը աւելորդ չէ: Այն է՝ շնչառութեան երկուութիւնը և ստոծանային շնչառութեան կարևորութիւնը:*

*Շնչառութեան զործողութիւնը երկու ձևով կը կատարուի.*

*Ա.— Կրծային (կուրծքով) շնչառութիւն,*

*Բ.— Ստոծանային (փորով) շնչառութիւն:*

*Առաջինը՝ այն շնչառութիւնն է, զոր Տօքթ. Ռիւֆիէ հրաշալի կերպով բացատրած էր իր երկու շարունակական յօդուածներով. ոչինչ ունինք աւելցնելիք:*

*Գալով երկրորդին՝ ստոծանային<sup>\*)</sup> շնչառութեան, յարգելի յօդուածագիրը յիշելով անցած է. այդ մասին է, որ կ'ուզեմ ծանրանալ:*

*Շնչառութիւնը կը կատարենք մեքենաբար, ստանց ուշադիր ըլլալու մեր շնչելու ձևին, շնչած օդի քանակին և որակին կատարել զայն միշտ զիտակից սիճակի մէջ և լարել երկար ժամանակ ուշադրութիւնը՝ չափազանց զժուար պիտի ըլլար, եթէ ոչ բոլորովին անկարելի: Բայց, զէթ օգտուինք անոր կիսակամայ զործողութիւն մը ըլլալէն ու անդրադառնանք զոնկ օրական մէկ-երկու անգամ:*

*Ստոծանային շնչառութիւնը, ժողովրդական բարբառով, փորով շնչելն է: Այսինքն օդը զրկել ուղղակի թոքերուն վարի մասերը, հոն*

(\*) ՍՏՈՍԱՆԻՆ (diaphragme)՝ այն բարակ եւ շրջանակաձև դնդերն է, որ կը բաժնէ որովայնը կուրծքի վանդակէն:

պահ մը փակելէ վերջ, բոլորովին արտաշնչել զայն կարելի եղածին չափ  
Այս գործողութիւնը կատարելու համար, կէտ առ կէտ պէտք է հե-  
տեիլ Տքթ. Ռիւֆիէի տուած շնչելու ձևերուն (ոնզային շարժումնե-  
րուն, ևն.) սա առաւելութեամբ կամ փոփոխութեամբ որ, փոխանակ  
միայն կուրծքը ունեցնելու պէտք է օդը ղրկել նաև թոքի վարի մա-  
սերը և, 3 — 4 երկվայրկեան պահելէ վերջ, խորապէս արտաշնչել

Այս մարզանքը պէտք է կատարել օրական երկու անգամ


1.— Գիշերը պառկած ժամանակ: Պառկիլ կոնակի վրայ ու հան-  
դարտ շնչել, տասն անգամ ստոծանային (փորով) ու տասն անգամ  
կրծային (կուրծքով) ու այսպէս յաջոր-  
դաբար 10—15 վայրկեան, իւրաքան-  
չիւր անգամ լաւ ուշադրութիւն ընե-  
լով բոլորովին արտաշնչել ներշնչուած  
օդը: Անշուտ ննջարանի օդը պէտք է  
չատ մաքուրըլլայ. պատուհանները  
միշտ բաց:

2.— Առաւօտուն կարելի է շնչա-  
ռական մարզանք ընել նախորդ դիր-  
քին մէջ կամ պատուհանին առջեւ  
կանգնած՝ հետեւեալ կերպով: Ձեռքերը  
բռունցք շինած՝ կողերուն վրայ, թե-  
ւերը կարելի եղածին չափ ետ տանիլ,  
ոտքի մատներուն վրայ բարձրանալ  
ներշնչելով ու իջնել՝ արտաշնչելով. ան-  
շուշտ միշտ 10 անգամ կրծային և 10  
անգամ ստոծանային, յաջորդաբար:

Ես յանձնարարեցի գիշեր և առա-  
ւօտ կատարել այս փորձերը, որովհետև  
միակ պահերն են, ուր մարմինը ազատ  
է, այսինքն առանց կապանքի:

Ստոծանային շնչառութեան պա-  
րագային գո՛ւք պիտի զգաք փոքրիկ  
խոցեր, որոնք ոչ այլ ինչ են, բայց  
եթէ մաքուր ու շինարար ներշնչուած  
օդին հակադրեցութիւնը:

Ահա ինչ որ հարկ տեսայ աւել-  
ցընել յարգելի բժիշկին թանկագին յօդուածին: Սակայն կը շեշտեմ որ՝  
այս փորձերը՝ առանց յարատեւութեան որ եւ իցէ արդիւնքէ գերծ  
կը մնան:



Կուրծքը եւ որովայնը, մարմնի  
կէտն, վերէն վար նեղուած:  
Յ, Ձոց—Ո, որովայն—Ս, ստո-  
ծանի: Կէտկտ գծերը ցոյց կու-  
տան այն դիրքը, զոր կը գրաւեն,  
շնչառութեան ատեն, կուրծքին ա-  
ռաջամասը (կուրծքին տրամագիծը  
կը մեծնայ ետեւէն առաջ) եւ ըս-  
տոծանին (տրամագիծը կը մեծնայ  
վերէն վար):  
Գ. Ս. (Ջուլիցերիա)